

Ե Լ Ճ Մ Ո Ր Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ա

ՏԵՕԲՏԻՒՆ ՃԻՒՒ — ՍԵՆԵ

(1864)

ՆՈՒՐԵՐՈ — 293

1281 — ՍԵՓԵՐ Վ

301610 25

12 1. 12 3 6 12 7 3 0 1 2 1 0

ԱՄԻԹԱՆԻ 3 ՈՒՆԻՍ 25 ԲԵՆԶԷՄՊԵ

13-14 . 4 37-14 .

Իռւսիա , Լւսթրիա վէ Իրոսիա-
նըն , Լւրորա սէրպէսթիյէ թինէ գար-
շը , Սէնթ ալիանս Թապիր օլունան
իթթիֆապա տախիլ օլառւգլարընը
խսպաթ իտիճի պագը էվրագը բէսմի-
յէյի , Բօւլ զագէթասը տէրճ իթմիշ-
խսէ տէ , Իրոսիա հիւքիւմէթի
պունլարը եալանս չըգարտըղընտան ,
Բօւլ զագէթասը , պունլարըն սահիհ
օլմասը իւղէրինէ ըսրար իտիւպ , պու-
մատտէյէ տայիր եէնիտէն պաշպա
էվրագլար տախի տէրճ իտէր :

Որքան թիւք երբին մուհաֆազաւոր ,
վէ Վէնէ տիկին գուրթաւորը մասը իջիւն
Չորանսըզ վէ Իսկիլիզ իթ թիֆադ իթ
Վէ լի տիւրէր տէյու մէզբիւր զազէ թա
խայլը ձա միւսքիթ ողահաւար ետալմը
տըր :

Օգտի՛ք հաղթե՛ք Հա հանե՛, հա
րեմ' ի՛նչ տալրե՛ի շիւմայու՛նէրի ի՛նչ .
տիւն ախշամ' ի՛զմիտ ճանիպի՛ստէն ալ
տէ՛ծ պուլուրմուշխար արը :

— Ղևոնտե տեն կէլէն խապերէր զո.
յէթ խայրլը աըր . Շէրիֆ հաղանէթ
լէրինին նասիհաթընա, վէ իզլէթ բա-
շանըն գուվլէթինէ (՝) րեպ սերկերառե-
լէրի իսկեաթ օլարապ, սիլահը թէրք
իթմիլէր վէ տասիրի տայրէի իթաամթ.

տա օլաճադ լարընը պա արզուհալ իսթի-
տա իթմիչէր տիր : Պուռուռն իւզէրի-
նէ եօլարա սէլամէթ վէ թիծարէթէ
է ֆնյէթ փազի օյմուշ տուր :

— Իրենա Վուզա հաղորէթլերի,
սիւրհաշուբանը հաղորէթլ Շահանէյի
տախիլ օլմագ իւզրէ, Լիքլագ վէ
Պուզտանտան երրմի տէօրթ նէֆէր
կէնճ. բիշիլատէ կէօնտէրիլմէ սինի իւ
թիտա իտիւս, քապուլու Լիքլ պուշ-
բուլտուզընտան, եագընտա կէլմէ-
լերի մէմուլ տուր :

Ուր լիէ սէլակն աֆէթղէտե օղան
Ուրահ Պուղոսան ֆուգարասընա իռ
նէ սլմագ իւղըն , ճանիպի հաղընթը
Շահաննեան իքի պին պէշ հիւղ լի
բա աթիյէ կէօնաքիյմիշ ախր :

— Արդարաւ տախի առարարն ճշմարեանսն քիւլի խտարաթ վագի օլուդ, վաթիր քէօյէր պաթմը, խոյը նուֆուս թէլէֆ վէ քիւլի հայփան զայ օմուշ տուր :

Իբրի միլիոն Ինկիլիզ լիբառը սեբմա
յէսի վէ Շէրհէլը ()^{15-նի} իսմի իլէ
պիր սարրաֆ գուժբանիառը թէշքիլ
գըլընաղը մալիւմ տիւր : Պու տէֆա
գուժբանիայը մէգբիւբիւն նիզամու
թը ճանիպի տէվէթը ալիյէտէն տա
խի թասհիւն վէ թաստիգ գըլընմաղ
իլէ , մուամէլաթէ տախի պաշխամը
արը :

Ի՛նչ պոռ Բուդինսէ հալթատա իբր տե՛ֆա, և տնի սալը վէ բէնչէնայէ կիւնդերի նէշը օլտ նաւապ տըր :
Ֆիկաթը՝ Ալիքիմստեղ Մէ՛հմաւալը Հալթատիտ ապոնաթ օրւնդար իշիւն տէնէփի 30 գուրաշ վէ աղ՛վը
այլըր 30 դուրաշ տըր : Ապոնաթ օրւնդարտա տէնէրի 60 վէ աղ՛վը այլըր 35 գուրաշ տըր :
Տաշարապտա, բաթա իւճը՛րի և գէրիկիլէ զարապ, Մէ՛հմաւալտ ապոնաթ օրւնդար իշիւն տէնէփի 60
վէ ալթըր ալթըր 35 գուրաշ : վէ ապոնաթ օրւնդար իշիւն տէնէփի 70 վէ աղ՛վը այլըր 40 դուրաշ տըր :

Պուճքանիանըն Լսիթանէտէ մու-
գիմ պիր մէճիտի օլաճաղընտան , մէճ-
լիտի մէղքիւրիւն րիասէթի թընկը-
ղատէ Լքիկ էֆէնտիյէ թէքիթ օլու-
նուպ , մուճայիլէյն թէքաֆընտան
տախի գապուլ օլունմուշ տուր :

Սիւսիւ Սափոգ օրտաթս , վէ միւ-
սիւ թիմօնի տախի իտարէ մէմուրու
թային օլունմուշ տուր :

Սէգքիւր իքի միլիոն լիրա սէր-
մայէ , պէհէրի երթի լիրա օլարագ
եիւղ պին հիսսէյէ թագսիմ օլուն-
մուշ տուր :

Երթի ալթը պին հիսսէսինի ,
Պանգայը () սմանի , Լօնտրա պօրաւ
սընա կէօնտէրմիշ օլտուղունտան ,
ալան ալանա օլուպ , իւշ տէօրթ գա-
թընա թալիպ զուհուր իթմիշ , վէ
պէհէր հիսսէ իքիլէր իւշէր լիրա պաշ
իթմէյէ պաշլամը տար : Լթը պին
հիսսէ տախի Վալաթա բիտչաթընա
ջըգարըլմիշ օլտուղունտան , պուրաստա
տախի իւշ տէօրթ գաթ զիատէսինէ
թալիպ պուլունմուշ տուր : () թուղ
իւշ պին հիսսէ գաթար տա միւէսսիւ-
լէր ալմըշար տար :

Պու հիսսէլէր իջիւն , իքի լիրա ,
իմղաւանտըղը վագըթ վէրիլէճէք . իւշ
լիրա ալաֆրանկա սեպտեմբեր պիրիւ-
տէ , վէ իւշ լիրա նոյեմբեր պիրիւտէ :
Պու վէճն իլէ ճէման սէքիլ եիւղ
պին լիրա հասըլ օլաճագ տար : Պագի
գալան պիր միլիոն իքի եիւղ պին լիրա
տախի գուճքանիանըն մուամէլաթը

արթուրգճա , թագսիթ թագսիթ
մաթլուպ օլունաճագ տար :

Իզհարը իֆլաս իթմիշ օլան , սսե
պըգա խաթէյ վարօրլարընը իճար ի-
լէ իլլէթմիշ օլան Սիհրան Հէհրիա-
նըն ալաճագըլարը , իշպու թարիխ
տէն իթիպարէն երթի պիր կիւն զար-
ֆընտա մաթլուպլէրի սէնէ տաթը իլէ
նէտէն իպարէթ օլտուղունու միւպէ-
յին , վարագաի սահիհէ իւղէրինէ
եաղըլմը պիրէր գըլթա խիւլասա բու-
սուրալէրինի , թիճարէթ նէզարէթիւ-
տէ վագը մէսալիհի իֆլասիյէ գաթի-
թէսինէ իպրագ իտէճէքլէր տար : Երթ
պիր կիւն միւտտէթ խիթամընտան
սօղրա , գանուկի թիճարէթին իքի
եիւղիւնճիւ մաստէսի իւթիղաթըն-
ճա պէյան վէ իտտաա օլունան մաթ-
լուպաթըն թէվգիֆինէ իպթիտար օ-
լունաճագ տար :

Պոյաճը քէօյիւնտէ Լքիլէնի քիլի-
սէսի գարշըսընտա իքի խանէ , վէ ալ-
թընտա պիր պէրպէր տիւքքեանը վէ
տիւքքեան տէրուկինտէ պիր գույու ,
էվին պիրինտէ իւշ օտա , տիկէրինտէ
տէօրթ օտաոր օլարագ , իշպու խա-
նէլէր սաթլըգ օլտուղունտան , իս-
թէքի օլան Հիքթթը խայրիյէ վարօր
մէմուրլէրինտէն Լմիրկիւնլու Իպրա-
հիմ աղաստան վէ ետխօտ Լմիրկէնի իս-
կէլէսինին չիմաճըսընտան աղնայապի-
լըլէր :

ՄԵՍԲԻԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՍԱԼԸ ՅՈՒՆԻՍ 23			ԶԱՐԱՄՊԱ 24			ԲԵՆԶԵԽՊԷ 25	
	Սագա	Իօյէն	Լիլա	Սագա	Իօյէն	Լիլա	Սագա	Իօյէն
	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10
Մէճիտիլէ լիրա շիշ .	69 38	69 28	70 25	70 30	70 37	70 32	70 30	71 19
Սիւսիւ թագ լիրա 100 զուրուշտան	44 20	44 20	45	45 20	46	46	46	46
Օն սէնէլէր թէրիլիպսիթ	56 8	55 38	56 35	57	57 7	57 2	57	57 29
Անճի 2/նճի գօնօթիտ	56 8	55 38	56 35	57	57 7	57 2	57	57 29
Իւշիւնճիւ թէրիլիպ	55 38	55 28	56 25	56 30	56 37	56 32	56 30	57 19
Թէրիլիպսիթ լուպիւ								